

8. Օրոտուար պու. Վենիշէ պիրի պիրի ին ճնշիկ Վէ միւնթարքէ ինթմաքէ օլտուգաթը հալտէ, հօթէտէ ճըլալ տէվէթիթրի հնէգոմանէ, Պոմաթարթըն գուլանթը-դո բօրիթիգանըն սնճնթի խալլիթսի տախի միշահանաթէ օլտմաթա պաշաթը խաի: Պոմաթարթըն Բուսիա իմթէ-րաթ օրոտ. Բալլօյա վարի օլտն իթալիթաթը, Մալլիա ա-տաօրըն միշաթիթնէ թէթը ինթմաթ, Վէ Բալլօ-նան միմուտիթիթի պոնաթան մոգաթտէ հազո ու հիթ-հէթէ դրընթը տրը: Անճազ Մալլիա մոնշաթըզ օլտն փէ-հնթալ Վօօթա օտն հնթնէ գաթաթ տալանթը, պա. արա-թըգաթ Մալլիաթ ինիլիթէ թէթըն իլլէթր խաի, Պոմա-թարթի պու. հալաթաթի պաթաթը զալլէ մէ ճնշիթիէ իր-իթիթար օլաճազ հէրտէ իթրաթ մէօրու օլտու. ՎՄալ-թարթը զալլազ ինթմ, լաթին պոնոնի ին թէ տիւշմիլէ-ռիմիթն մաթաթնէ թօհոնու փնաթ տէ դաթա սաթմ:

յոր: Տիւփէի մուազամայ խառն
հա զայրէի ճէլտիկէ պիր սորա
խալու ճիւղն ճէլտիկէն յիր սոն
տիւփէի մուազամայա ճէլպա վի
մէն առնիւ ինան Տիւփ վերմ
սինթ: յոր վի մուազամայ
զպալուտի նգալտնէ պիր թէլչա
նէլթիւրվանտնէ պուլնար:
զատար սո: թէլչալտնէ միւն
մուլափնարէի օլմարտն բէբ
հազ իսն ի, ճէր հայտն թէլչա

